

ՍԱՎՈՅԻՈՅ ԱՐՔՈՒՆԻ ՏՈՒՆԸ

ԵՒ ԲԱԶՄԱՎԵՊ

Յ Յ

Քանի որ Ուխտիս Պաշտօնաթերթը խանդակառ զգացումներով մասնակից կ'ըլլայ իրաւամբ Վիկոր Հմանուէլ Գ.ի. 25ամեայ Գանակալութեան հանդէսներուն՝ պէտք չէ որ ան լուսթեամբ անցնի մեզ համար կարենոր ու նշանակալից պարագայի մը շուրջ։

Անիկա Միաբանութեանս խնդակցութիւնը, երախտագիտութիւնն ու մեծարանը այս էջերուն մէջ ներկայացուցած առեն՝ առանձին պարտը մը եւս կը զգայ մասնակի արտայայտութիւն մը եւս ընելու հոս, նկատելով Հայ Մամուլին մէջ ունեցած իր հանգամանքը, իրեւ երիցագոյնը իր եղբայրակիցներուն։

Ստորեւ պիտի հրատարակենց երեց թանկազին նամակներ, զորս պատիւ ունեցած է ստանալ Խմբագրութիւնս վերջին Յարիներու շրջանին՝ պարագաներու բերեմամբ՝ Մավոյական Արքունի իշխանագուներէ, պատիւ մը՝ որ կը փոխանցուի նաև ներկայ Հայ Մամուլին։

Երիցութեան պարագան է որ ինքնին իրաւասու ու կերպով մը լիազօր կը կարգէ զի՞նքը՝ իրեւ Ներկայացուցիչ այսպիսի բարեկէպ պարագաներու՝ դիրք ստանալ ի նպաստ Ազգիս և ի պատիւ Ազգային Լրագրութեան։ Անցելոյն մէջ անթիւ եղած են այդպիսի կարենոր դէպքեր. և ուրախ ենք ըսելու որ ջանացած է զէթ բարոյական արժանիքը ըստ կարելույն վեր ըրունել: Յիշենք զոր օրինակ ասկէ նախլութացը՝ Պայրընեան Յորելեանի դէպքը, որուն յիշատակը դեռ թարմ է. մեզ և ազգիս համար անմոռանակի պիտի մայ ԲԱԶՄԱՎԵՊ Ավագի այն թիւով՝ որ կը պարունակէր անզիւրէն և հայերէն ուշագրայ յօդուածներ, որոնց գնահատուեցան Անզիւցի պաշտօնական շրջանակներէ, մտաւորա-

կան ու բարձրաստիճան անձնաւորութիւններէ՝ առանձին նամակներով։ Ամենէն աւելի յիշատակաց արժանի պիտի մայ մանաւանդ այս բախտը՝ որ ընծայուեցաւ Պաշտօնաթերթիս միջոցաւ ուղղուած հեռագրին. ասիկա՛ էր որ Անգղիոյ Մայրաքաղաքին մէջ Մեծ Թիրողովն ի յիշատակ համախմբուած Պաշտօնական Նիստի բացման իրեւ բանալի ծառայեց, յորում Մըսալը Պուլուուին (այժմ Նախարարապիտա Մեծն թիրտանիոյ) իրեւ գաներէց բացաւ ժողովը՝ կարգալով ամենէն առաջ կղզեակէս առացուած այդ հեռագիրը, ի լուր անգղիացի ցաղաքական և մտաւորական բարձր անձնաւորութեանց, Ակադեմական ընկերութիւններու, օտար պաշտօնական ներկայացուցիչներու։

ԲԱԶՄԱՎԵՊ սոյն տարեշրջաններուն մէջ դարձեալ պատմական առիթներ էին վերջին փառաւոր այցելութիւնները՝ ուրոնցմով պատուեցին այս փորբիկ կղզեակը, տարբեր ժամանակներով, և Ա. Բարձրութիւն Մաֆալտա իշխանուհին և ապա Ն. Ա. Բարձրութիւն Աւագերդյո Գահաժառանգ իշխանը, առաջ տանելով այդպէս Մավոյիոյ փառազարդ Արքունեաց դէպ ի Մինիթարեան Միաբանութիւնս տածած համակրութեան ոսկեղին շղթան։

ԲԱԶՄԱՎԵՊ որ ամենախորին երախտագիտութեամբ արձանագրած է միշտ անցելոյն մէջ նման յաէտապանծ դէպքերը՝ շնորհապարտ զգացումներով կատարեց նաև այդ կարենոր ու սիրալիր պարտականութիւնը, արձանագրելով սոյն բարձրապատիւ Արքունի իշխանաց այցելութիւնները, միանգամայն զրկելով նոյն թիւէն մէջ մէկ շրեղ օրինակներ՝ առանձին նա-

1. Բազմավեպ (Պայրընեան թէ.) 1924, Ապրիլ.

մակներով ու պատկանեալ յօդուածին թաղամանաթեամբ։

Ուրախ ենք որ մեծ հաճոյքով ընդուածուած ու գնահատուած էին խմբագրութեանս այդ ձեռնարկները, և յիրաք քիչ օր վերջ թագաւորական Արքունիքն կը հասնէին պատասխանները Արքայազգուն իշխաններուն կողմէ, ինչ որ թանկագին գանձեր պիտի պահուին։

Արդ մինչդեռ ԲԱԶՄԱՎՀՊ օգտուելով Մեծ Թորեկեանի առիթէն կ'ուզէ վերյիշել Սպակոյոյ ծան մասնաւոր ուշագրութիւնը Միթթարայ Միհարանութեան հանդէպ՝ չի կրնար ծածկել այդ անգին ապացոյցները, ուստի զանոնց հրատարակելով՝ Ռիտարի և անոր Պաշտօնաթերթի կեանքին պատմութեան կը յահճնի իր անգին աւանդներ։ Մի և նոյն դիտաւորութեամբ է որ լուսաշող կը փայլին ներկայ Բազմավէպի էջերուն մէջ իտալիոյ թագաւորական և իշխանական ստորագրութիւններ։

Մեր հրատարակած երեք նամակներէն

առաջինը պիտի ըլլայ Բազմ.ի հետ ուղղակի աղերս ունեցող արքայական ուրիշ թուղթ մը։

Ուխտիս բարեյիշատակ Կիւրեղեան Արքեպոս, Արքահօր մահուան առթիւ Խմբագրութիւնս ներկայացուցած էր ժամանակին Հ.Մ.Վ.Նուրիխանի միջոցաւ Բազմ. 1922ի Բացադրիկ թրւէն¹ մասնաւոր օրինակ մը առ Ն. Վ. Մարգարիտա Մայր-Թագուհին Խտալիսյ, որ միշտ ունէր ամենամեծ համակրանք մը հանդէպ մեր բարեյիշատակ Վեհէին։ Ս. Ղազարու շնորհուած Անոր Արքունի այցելութիւնները, իր իսկ եռանդուն փափառվ, կը սկսէին միշտ Գիրպ. Կիւրեղեանի կողմէ հանդիսաւոր թիւ պատարագով մը։ Ն. Վ. Յէր կրնար մոռնալ ստուգիւ այդ գեղեցիկ յիշատավները, ինչպէս իր արքունիքն հասած ցաւական հեռագիրն անգամ ապացոյցմ^է²։

Հոյ կը հրատարակենց ուրեմն սոյն երեք նամակները, զնելով նաեւ անոնց հայերէն թարգմանութիւնները։

Roma 23 Maggio 1922

Padre Reverendissimo

Corrispondendo con premura al di lei desiderio, ho avuto l'onore di rassegnare a Sua Maestà la Regina Madre l'esemplare, che Le destinava V. R., del «Ricordo» pubblicato in memoria di S. E. Rev.^{ma} il compianto Abate Ignazio Ghurekian.

L'Augusta Signora di Cui così grande era la benevolenza per il Venerando Arcivescovo, ha avuto particolarmente cara la gentile offerta e, nello incaricarmi di esprimere a V. R. i suoi vivi ringraziamenti, mi vuole insieme interprete dei Suoi rinnovati sensi di sincero cordoglio per la dolorosa perdita, onde, è stata colpita codesta Congregazione.

1. Տես անոր հրատարակութիւնը՝ Բազմավէպի մէջ (1924, Մայիս, էջ 188).

2. «Կիւրեղեան Արքահօր յարդանքի պահներով» (Յաւելուան Բազմ.ի 1922 Յունուարի թուոյն)։

*Nel compiere il grazioso incarico mi è grato confermarLe,
Padre Reverendissimo, i miei sentimenti più distinti.*

*D'ordine
La Dama di Palazzo di Sua Maestà
C.ssa PES*

Molto Reverendo Padre Minas Nurikhan
Assistente Generale della Congregazione Mechitarista
VENEZIA

Թարգմ.

Հունվ 23 Մայիս 1922

Գերարդոյ Հայր

Ձեր փափաղին փորով համապատասխանելով, պատի ունեցայ յանձնելու առ Նորին վկեհափառութիւն Մայր Թագուհին Ձեր Գեր Հայրուրեան կողման մատուցուած այն «Յուշ»ին օրինակ՝ որ հրատարակուած էր ի յիշատակ Նորին Արքապատի Գերագ. Խճանախու Կիրճենան ողբացեալ Արքային:

Օղոսափառ Տիկինը, Որ այերան մեծ բարեացուկամուրին մը կը տամէք Պատկանելի Արքեպիկոպոսին հանդէց, մասնայառուկ սիրով և' ընդունեցաւ արեիս նույր, ու մինչեւ պաշտօնը կը ստուհնեմ առ Գեր. Հայրուրին յայտնելու իւր չերմ շնորհակալիքը, կ'ուզէ որ միանգամայն բարգաման ըլլամ՛ իւր անկեղծ ցաւակցուրեան զցացումները կրկներով այն վշտարի կորուսին համար՝ զոր սասարի կրեց այդ Միաբանութիւնը:

Մինչեւ կը կատարեմ այս շնորհարի պաշտօնը՝ համոյք է ինձ որ կրնամ կրկնել Ձեզ, Մեծարդոյ Հայր, իմ ամենայառուկ զցացումներս:

Պատուակալ Տիկին Նորին Վեհափառուրեան Արքունիքին
ԿՈՄՍՈՒՀԻ ՓԵՍ

Մեծարդոյ Հայր Միթաս Նուրիխամ
Ընդհ. Առաջիկայ Մի. Միարամութեամ
Վենետիկ

Il governatore
di S. A. R.
Il Principe Ereditario

Roma 30 Novembre 1923

*Rev.do Padre Leonzio Dayan
Mechitarista*

VENEZIA

Insieme alla gentile lettera che lo accompagnava è pervenuto a Sua Altezza Reale il Principe di Piemonte il numero della rivista letteraria armena «Pazmaveb» che Ella Gli inviava in omaggio.

L'Augusto Principe ha apprezzato e gradito molto i devoti sentimenti che si è inteso di manifestare a lui e m'in-carica di trasmettere Le cordiali ringraziamenti e rinnovarLe le espressioni del Suo compiacimento per la visita fatta, la scorsa estate, alla Congregazione Armena Mechitarista di San Lazzaro.

Lieto di compiere con la presente l'ufficio affidatomi, Le porgo Rev.do Signore, gli atti della mia distinta considerazione.

Il Contrammiraglio

*Governatore di Sua Altezza Reale il Principe Ereditario
A. BONALDI*

Թարգմ.

Հունվար 30 Նոյեմբեր 1923

Արդյո Հայր Ղետին Տայեան
Միսիրարեան

Վենետիկ

Նորին Արքայական Բարձրության Բիկեմոնդէի Խշիանն ստացած է ազիք ճամակին հետ միասին Բազմապես հայ գրական հանդեսի այն բիլ՝ զոր Դուք ի ճշան յարգանքի դրկած էիք իրեն։

Օղոստափառ Խշիանը շատ գեանատեց և ախտործեցաւ եռանդուն զայցումները՝ զորս ոզիք էիք ցուցենէ առ ճան, և պաշտօն ունիմ փոխանցելու Ձեզ սրտացին շնորհականութիւններ և կրկնելու իր համարեան արտայայտութիւնները այն այցելութեան համար՝ զոր առաւ անցեալ ամրան, Ս. Ղազարու Հայ Միսիրարեան Միսիրանութեան։

Արքան՝ որ ճերկայիս կը կատարեմ ինձ առանցուած այս պաշտօնը՝ կը մատուցանեմ Ձեզ, Արդյո Տէր, յատուկ յարգանաց հաւասարիքը։

Փոխան ։ Մովակալ

Դաստիարակ Նորին Արքայական Բարձրության Գահաժառանգ Խշիանին
Ա. ՊՈՆԱԼՏԻ

Nº. 41

Roma, li 15 / 1 1924

Reverendo Padre,

S. A. R. la Principessa Mafalda ha ricevuto il numero della Rivista «Pazmaveb» ch'ella si è testé compiaciuto inviarLe con si amabili parole di felicitazione.

L'Augusta Principessa che tuttora serba la più grata

memoria della visita fatta a codesto eremo, ha gradito molto l'invio cortese e, riconoscente a Lei e alla Comunità delle preci e dei buoni voti formulati durante la sua recente malattia, mi ha incaricato di rendermi interprete dei suoi vivi cordiali ringraziamenti.

Nel compiere il grazioso ufficio me ne valgo assai volentieri per porgerLe, Rev.do Padre, gli atti della mia distinta considerazione.

*Il Gentiluomo di Corte di Servizio
BRUSCHI FALGARI*

Al Rev.do Padre Leonzio Dayan
Mechitarista
SAN LAZZARO-VENEZIA

Թարգմ.

Հունվ 15 / Ա 1924

Արդյո Հայր

Ն. Ա. Բ. Խշանոհին Մաֆալտա ընդունած է Բազմավեպ Հանդիսի այն բիր,
որ Դուք քիչ առաջ համեր եկը դրկելու առ ինքն, խնդակցութեան այնպահ սիրուն
բառերով։

Օգոստափատ Խշանոհին որ միշտ կը պահն այդ ազնարտեին տուած այցելու-
թեան ամենահամելի յշշատակը, և, երախտագետ Ձեզի և Հասարակութեան մասու-
ցուած աղքարքներուն և բարի իդձերուն համար գորս արտայայտած եկը իր վերջի հի-
անդուրքեան միջոց՝ իմձի պաշտօն յաճանեց բարգման ըլլարու իւր եսանդուն և սրտազին
շնորհակալուրքանց։

Ես մինչ կը կատարեմ այս շնորհալի պաշտօն՝ սիրույժար կ'օգտուիմ մասու-
ցանելու Ձեզ, Յարգելի Հայր, իմ յատուկ յարգանաց հաւասարիքը։

Ազատազգի Սպասարք Արքունեաց
ԳՐՈՒՄԲԻ ՖԱԼԿՈՆԻ

Առ Յարգոյ Հայր Է. Ղետոթ Տայեամ
Միկիթաղբամ
Ս. ՂԱԶԱՐ Վենեծիկ

Արքունի այս բարեացակամ արտայայ-
տութեանց հանդէպ լաւագոյնը զոր կը-
նանց ընել այս է։
Երախտապարտ զգացմամբ ու արտազին

իզձերով դէպ ի Երկինք բարձրացնել մեր
Երարականին հնաւեալ աշերսը, «Բարձրացն
զիշխանութիւն բազաւորական արոսոյ» Տան
Արքի։